

ԴՐԱՅԻ ՀԱՅՈՒԹ

Մայլա Հայութի հայութի ազգական պատմագիրը

ՏԵՇԵՎԱՆԱԿ

ՀՐԱՏՎՐԱԿՈՒԹԻՒՆ ԳԵՆՔԻ Հ.Բ.ԸՆԹԱՐԱԿ

թ. Տարի թ. 1-6 1965

ՀԱՅՈՒԹԻՒՆ

ԶԵՐ ՔԵՐ

Դուք՝ վաստակած, քրտեած ձեռքեր,
Արեգակից խանձուած ձեռքեր,
Ձեռքեր՝ բժից, շոգից հայեած,
Դուք, որ հողից քամում բերքեր,
Ցաւի էք անգամ դարձնում երգեր՝
Վհասարք եան զուռը փակած :

Դուք, որ համբից քար էք համում,
Որ ծակծկում՝ կար էք անում
Տապակում էք՝ հալում մետաղ,
Եւ, յոգնատանչ, դառնալով տուն,
Մէկով բռնին, մէկով որդուն
Փինդ գրկելով՝ ասում «մատաղ» :

Դուք, որ մթնում լոյս էք փռում,
Որ խրախոյս, յոյս էք փռում.
Ձեռքեր, ձեռքեր ժողովրդի.
Դուք՝ ասեղծող, նարտաք ձեռքեր,
Դուք՝ չկեղծո՞ղ, արդա՞ր ձեռքեր,
Ձեզ եմ երգում ես՝ ձեր օրդին

Ակնածանեն՝ ձեռքը սրտիս,
Մեծարանեն՝ երգը շրիփը ...

ՊԱՐՈՅ ՍԵՒԱԿ

Հ. Բ. Ը Ա Ս Ի ՈՒ Թ Ի Ի Ն

Ա Զ Դ

— Տնդիկատուն առ այժմ կը հրատարակուի պարբերաբար.

— Թշվակցութեան, դրամական նույներու, գիրքներու, թերթերու և հանդիսներու առայնումները կատարել խմբագրութեանս հասցէին՝

Խմբագրութիւն «ՏԵՂԵԿՈՏՈՒ»ի

15, Էման էլ Տիմ Գուղոց — Գահիրէ

Հեռախոս 919636 — նամակատուփ 717

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹ Ի Ի Ն

- 1.՝ Եղեննը եւ Հ. Բ. Ը. Միութիւնը
- 2.՝ Գահիրէի Հ. Բ. Ը. Միութեան կեանիքն
- 3.՝ Մարզական կեանիք
- 4.՝ Սիֆունահայ կեանիք
- 5.՝ Անմահութիւն
- 6.՝ Հայ Եմ ես
- 7.՝ Ռուս երաժիշտներ Հայաստանի մէջ
- 8.՝ Տանդէի ծննդեան 700ամեակը
- 9.՝ Հայաստանի Ամենաերկարակաց կամուրջը
- 10.՝ Մեծ գիտնական Մանուկ Աբեղեան
- 11.՝ Հրաշեայ Քոչարի մահը
- 12.՝ Ասացուածք ծառ տնկելու մասին
- 13.՝ Համալսարանական դէմքեր
- 14.՝ Շրջունաւարտներ
- 15.՝ Վարդատետր

النحو نادٍ

مجلة جمعية القاهرة الخيرية الأرمنية العامة

ՏԵՇԿԱՆՈՒՄ

ՀՐԱՏՎՐԱԿՈՂԹԻՆ ԳԵԼԽՈՐԴԻ Հ.Բ.ԸՆԹՈՒԹԵՍՆ

المدير المسؤول أ. صاروخان - ١٥ شارع عماد الدين - تليفون ٥٥٦٣٦ - صندوق بريد ٢١٧ القاهرة

թ. ՏԱՐԻ

թիւ 1-6

ՅՈՒՆ-ՅՈՒՆԻ 1965

ԵՂԵՌՆԸ ԵՒՀ.Բ. Բ. ՄԻԱՀՅՈՒԽԻՆԸ

1906 Ապրիլ 15ին, Գահիքի մէջ ծնունդ առնող Հ. Բ. Բ. Միուրինը, առաջին օրեւի իր գուրգուրանքին առարկայ դարձուց քըրքահայ ժողովուրդը, որ բնաշխարհի մէջ, Համբասի բոնակալ վարչակենտրոն տակ, ամենատաժանելի պայմաններուն մէջ, սորիւ կան կենաց մը կ'ապրէր։ Բազմատեսակ կարիքներ, ինչպէս հողային սակաւուրին, սերմնեցուի տրակաս, լծկան պանասներու անիրածեցուրին, առողջապահական եւ մշակութային անհուն եւ անսահման կարուտուրինը։ Կը ննշէին մասնաւոնք ՀԱՅ ԳԼԻՊԱՑԻՈՒԹԻՒՆԸ, որուն սատարելու, օգնելու համար կարելի չէր տեղույն վրայ աշխատանք տանիլ։ Լաւածածամբ եւ դաժան բռնատիրուրեան աշքին տակ։

Այս պատճառաւ ալ մեր Կեդր. Վարչուրինը իր միւրական միջոցները կը հասցնէր կամ կ. Պոլսոյ Հայոց Պատրիարքանի եւ կամ բարեկամ հիւպատուսներու խողովակով։

1908ին հոչակուեցաւ Օսմանեան Սահմանադրութիւնը։ Թուրքիոյ հայութիւնը սկսաւ համեմատաբար ազատ շունչ քաշել։ Բարեգործականը, որ շատ մօտիկէ ծածօր էր մեր ժողովուրդի, մասնաւոն գաւառի հայութեան եւ մասնաւրապէս հայ գիւղացիուրեան ծով ցաւերուն, իրեն առաջին գործը Ակատեց հայրենի հողին վրայ հաստատուիլ, հայ ժողովուրդի կողքին գործել եւ իր նիւրական բոլոր միջոցները յատկացնել րրեհայութեան վերականգնումին։ Այս նըպատակով ալ Եկեղեցական Վարչուրեան կորմէ Միուրեան հիմնադիրներէն Տոքր. ՆԱԶԱՐԵԹ ՏԱՂԱԻԱՐԵԱՆը կ. Պոլսոյ դրկրւցաւ երկրի մէջ անիրածեցու կազմակերպութիւնները ստեղծելու նպատակով։ Շուտով ձեռք բերուեցաւ Միուրեան վաւերացումը Պետութեան կողմէն, շնորհիւ Վասիլ. Գարբիէլ Նորատունելիանի միջամտուր տնի։

1909 Նոյեմբեր 30ին, Պոլսոյ նորաւում Մասնանիւդին կողմէն բոլոր Առաջնորդական միանկերուն շրջաբերական համակենուր որբերինցան, որունց մէջ կը պարզուէն Միուրեան նպատակները, որոնք ուրիշ բաժ էին, երէ ոչ խառապ, օրինաւոր պայմաններուն մէջ օճախակել Հայրենի հողին կառչած ժողովուրդին նիւրական եւ մշակութային վե-

բականգնումին:

Շուտով հայ ժողովուրդը, ինչպէս ամեն տեղ, նոյնպէս եւ Միուրքիոյ մէջ իր Վասահուրեամբը պատուց մեր Միուրքինը եւ ամենակարն Ժամանակի մէջ կազմուցան 7 մասնաճիւղեր, աւելի քան 8000 անդամներով: Բարեգործականի եղբայրական ձեռքը հւաստ երկրին ամէն կողմը բացուեցան վարժարաններ, մանաւանդ արարախօս եւ քրդախօս շրջաններու մէջ, նիւրական միջոցներ տրամադրուեցան համիդէան շրջանին կողոպտուած եւ անխնայօրէն շահագործուած գիւղացիութեան, եւ որպէս այլմատական մըշակութային կարգադրութիւն, ՎԱՆՆԵՅ մէջ, հակառակ բազմապիսի դժկամակութեանց հիմնեց քրքահայ ԱՌԱԶԻՆ վարժապետանոցը, որուն շրջանաւարտները պիտի ծառայէին, յետազային, որպէս ուսուցիչ զիւդական վարժարաններու մէջ:

Եւ սակայն Սահմանադրութեան վերահսկատառումէն վերջ Թուրքիա ենթարկուեցաւ մշտապէս շփոր եւ վտանգաւոր կացութեան մը, որուն առաջին արդիւնքը եղաւ ԱՌԱՆՆԵՅ ԿՈՏՈՐԱԾԸ, որուն զոհ գատին շուրջ 30000 հայեր: Այս աղետին հետևանով Միուրքին պարտաւորուեցաւ բանդուած շրջաններու վերականգնումին մասին խորիի եւ առաջին հերքին ձեռք առնել անտէր-անտիրական մնացած հազարաւոր որբ-որբուինեներու խնամատարութեան բազմապահանց եւ պատախանառու գործը: այս սպատեհութեամբ է որ հիմնուեցաւ Բարեգործուականի առաջին եւ տիպար որրանոցը, ինքնայօժար նուիրատութեամբը Հիմնադիր-անդամ բարեյիշատակ Տիրան Խան ՔԷԼԻԿԻՆԻ:

Առանայի անակենկալ առէտը բնդիանուր յուտարեկութեան մը մեկնակետու հանդիսացաւ եւ անոր հետեւող յաջորդական դպիքները, պատերազմներ, ապստամբութիւններ, պետական հարուածներ եւայլին, երկիրը ենթարկեցին տնտեսական շատ ծանր անձիւթեան մը, որ այլիւս անդարմանելի պիտի մնար եւ որ ջլատոց նաեւ. ո՞չ միայն ագռային բոլոր կազմակերպութեանց այս եւ Հ.Բ.

Ը. Ս իուրեան սաւանիդերու հայրանակեւէւք գործունէութիւնը:

Պահ մը սակայն ընդհանուր ոգեւարարին տիրեց, երբ բարենորոգանց բանակցութիւնները, շնորհիւ մեր անխոնն նախագահին Պօլոս Նուպարի ջամանակուն, յաջող արդիւնքի մը յանգեցան եւ երոպացի զոյզ հսկիչներ նշանակուեցան հայկական նահանգներուն համար:

Աւա՞գ. շատ կարն տեսեց այս խանդավագութիւնը, որ սպատօնի փոխուեցաւ երբ 1914ին առաջին համաշխարհային պատերազմը պայյրեցաւ, վերջ տրուեցաւ հսկիչներու պաշտօնին եւ որուն հետեւեցաւ ԱՊՐԻԼ ԵԱՆ ԶՈՒԼՈՒՄԸ եւ որուն ԱՌԱԶԻՆ Զոհերէն եղաւ. Միուրքեանս հիմնադիրներէն երգանկայիշատակ Տոքր. Նազարէր Տաղաւարեանը, որ կազմակերպչական պաշտօնով Թուրքիա կը գտնուէր եւ 1910ին ու 1911ին իր ետարած շրջապտոյտներով կազմած-կազմակերպած էր Բարեգործականի կուռ շարքերը:

Պատերազմի ակզրաւորութեան առաջին խկ ըրերուն, պատկան իշխանութիւնները ձեռք ազգեցին Միուրքեանս անդամներուն անուանցանկը եւ որոշեցին բոլորը ախորելայս որոշման դէմ եղաւ օրուան Շէյխ-Խուլիսակ խայրի էֆենտին որ յայտարարեց թէ թէ Նորատունկեան էֆենտիի նման հայրենասէր օսմանցին մը դեկավութեան տակ զտնուող կազմակերպութիւն մը անկարելի է որ խոռվարարութիւն ընէ: Յարգարժան կրօնապետին այս ընդդիմութիւնը ժամանակի մը համարար փրկարար եղաւ մեր միուրքեան բոլոր անդամներուն համար, սակայն երբ ԵՊԵՄՆԻ գործադրութեան ժամը հետեւ առաջին զոհերը եղան մեր անդամները. եւ Տոքր. Տաղաւարեան նահաւակուեցաւ Տիգրանակերտի մօս. ՍԵԽԵԲԵՆԿ կոչուած գիւղակաղսէի մը, ԳԱՐԱԶՈՒՐԱՆ կոչուած վայրին մէջ, Այաշէն իրեն բնիկերացող բազմարիւ մտաւորական բնիկերներուն հետ:

Նահաւակեներու այս հոյլին մաս կը կազմէին նաեւ հայկական նահանգներէն Թլկատինցին. Փրոֆեսէօրներ Ն. Թենինքէ-

նեան, Գումիգանան, Նահիկեան, հայկապան Յովհաննէս Գաղաննաս, պիետարան ժարողիչ Ազաննան Քենջ, առաջնորդաներու, ժարողիչներու եւ մեծ քիւ մը մշակուրային գործիչներու, որոնք խանճավառուրեամբ ողջունած էին ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ասպարեզ շաւու հայակելի եղելուրիւնը, վասնզի Բարեգործականվ կը յուսային ապահովել զաւակի հայուրեան կեանքը, քանի որ ան, քուրք Խողատիրոջ կամ ֆիւրու աւազակին եւ կամ հայ վաշխառուին սնաքանի արարքները դարմանելու կը նկրած իր շինարարութեամբն ու հանրանուէր գործունեուրեամբ:

Ընդհանուր պատերազմէն վերջ, երբ հայ աշխարհի աւեր-աւերակ դարձած էր, Բա-

րեգործականին կը մնար փրկել ինչ որ կար, լինց որ սնացած որ ահանոր զարհուրանքէն եւ լծուեցաւ ԱՆԱՊԱՏՆԵՐԸ խուզարկելու, եւ վերապրող Խուզակմերը հաւաքելու գործին:

Մեր Միուրիւնը այլեւս բբական հոգերու վրայ չի գործեր բայց իր եղբայրական օժանդակուրեան ձեռքը կերկարէ Սփիուրի ամէն կրդմը, ուր ազգապահպանման հարցը ամենաաժմէական կարեւոր խնդիր կը նըկատուի եւ որուն ամէն զիտակից հայ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ խողովակով պէտք է սատար հանդիսանայ յարգելու համար Եղիշենի միր միլիոնաւոր նահատակներուն խնկելի յիշատակը:

Ս. Ճ.

ԳԱՀԻՐԵՒ Հ. Բ. Բ. ՄԻՈՒԹԵԱՆ ԿԵՍՆՔԵՆ

Ամփոփելով 1964 տարուան Վարչութեան ներկայացուցած տեղեկագիրը՝ Ընդհանուրական ժողովին, որ տեղի ունեցաւ ընթացիկ տարւոյն Մարտի 12ին, կ'ուսանք հետեւել տեղեկութիւնները.

1. Ժողովը միաձայնութեամբ սրուցեց ի զին ամէն զժուարութեանց հրատարակել ՏԵՂԵԿԱՆՑՈՒ պարբերականը:

2. Ուրախութեամբ արձանագրեց ԵԱՀԳՈՒՊ ԱՄԹԻՆ զրադարանի օգտակար գերը ՀԱՅԵՐԵԿՆ գլրքերու ընթերցանութեան զըծով:

3. Նոյնու հաճոյքով տեղեկացաւ 49 վեթերին անդամներուն ի պատիւ սարքուած հաւաքութին դաշտ յաջող ընդունելութեան:

4. Բացի ՅԱՎԱԿԻՄԵԱՆ-ՄԱՆՈՒԿԵԱՆ սաներու կրթական դռհացուցիչ բնթացքէն, ժողովը ուրախութեամբ տեղեկացաւ որ ՄԱՍՆԱԺՈՂՈՎԻ սաներն ալ յաջող աշակերտներ հանդիսացած են, որոնց մէջ կան նաև կար ու ձեւի հետեւողներ, որոնք իւրենց ուսման ըլքանը աւարտելով սկսած են իրենց աշխատանքով ճարել իրենց ապրուս-

ութ:

5. Գոհունակութեամբ արձանագրեց էջ-Պէտիկ թատրոնին մէջ ՄԱՐՏ 1ին բեմադրուած ՓԱՄ-ՔԻ ՓԵՐԵԶԱԿԱՆԵՐ թատերախաղին յաջողութիւնը, ինչպէս նաև Միութեան տարեկան հասութաբեր ձեռնարկին տուրքէ զերծ նկատուելու Պետական որոշումը ձեռք բերուած ըլլալու իրացութիւնը:

6. Մասնաւոր դռհունակութեամբ նշեց ԵԲԼԱԱՄՄԴԱՅ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԻ աշխոյժ զործունէութիւնը, շաբաթական հաւաքոյթները, դասակառութեանց օգտաշատ շարքը, տօնական օրերու առթիւ սարքուած բացառիկ հաւաքոյթները եւ ընդունելունիւնները, Ազատ հարցումներու եւ եղիշենի Յիսոնամեակի առթիւ տեսնուած պարաստութիւնները, ինչպէս նաև հայկական ժամանելու գուցադրութիւնը եւ խմբական գրասալույնները:

7. Շնորհակալութեամբ արձանագրեց Միութեանս մշակութային շարժումին սառուցու արնեւ ազգայինները՝ Արժ. Տէր Արշամ Հայր Պօղոյեանը, Վեր. Վահան Թումիկիսնը, Տեարք Տոքթ. Շառարդ Քրիստո-

նը, Տիգրան Պապիկեանը, Արտամ Մովսէսիս-
եանը, Բիթլանդ Կոճամանեանը, Արմէն Ցա-
տուրը, Յովհաննէս Տէր Պետրոսիսանը, Կար-
պիս Պալմթիարքանը, Մօ. Եղ. Յակոբեանը,
Համբարձում Գարայեանը, Սիսակ Շալճեա-
նը եւ Ազնուափայլ Տիկին Վարդուհի Տա-
տուրը:

8. Ժողովը իր մասնաւոր չնորհակարու-
թիւնները արձանագրեց Արժանապատիւ Տ. Օ.
ՅՈՒԽԻԿ Հայր ՆԵԱՆԵԱՆի, որ տարիներէ
ի վեր իր յօժարակամ օժանդակութիւնը կը
բերէ Վարչութեանք ճիպերուն, պատրաս-
տելով մեր օքացոյցներու տօնացոյցը եւ կա-
տարելով մեր զաւուարնակ անդամներու
վճարումներու զանձումները:

ԵՂԵԾՈՒ ՅԻՍՆԱՄԵԱԿԻ Տօնակատարութիւն

Անցեալ տարի Յունուարէն սկսեալ, Ե-
րիտասարդացի Ուրբաթ օրուան հաւաքոյթ-
ներուն յաճախ անդրադարձանք 1917ի ահա-
ւոր օրերուն մեր ժողովուրդի Ենթարկուած
դուռումին, զասախօսութիւններով, բնիքեր-
ցումներով եւ մեր երիտասարդներուն տրա-
մադրեցինք զանազան գիրքեր, դանշնք պատ-
րաստելու համար այս տարուան ՅԻՄՆԱՄ-
ԵԱԿԻ տօնակատարութեան առթիւ Վարչու-
թեանս կազմակերպած ատենախօսական.
Հարագրական եւ զծագրական-նկարչական
մրցումներուն:

Այսենախօսական մրցումն կատառուե-
ցաւ 9 ԱՊՐԻլ 1925ի երեկոյն ի ներկայւ-
թեան գնահատիչ մարմինք, որ կարժուած
էր տեսարք Քիւրքճեան Զայկապունէ, Շալ-
ճանան Սիսակէ և Բէխեան Խաչատուրէ:
Մասնակցեան չորս երիտասարդներ, պէտք
է բակլ թէ ատենախօսական մրցանք մը երի-
տասարդութեան համար, առաջին անդամ
կազմակերպուեցաւ եւ որուն արդիւնքը քա-
ջարարական պէտք է նկատել, վասնոյի մրց-
ումին մասնակցողները սունուադն քառորդ
ժամ խօսեցան սահուն հաւերէնով:

Շարադրութեան մրցումը եւս տեսի ու-
նեցաւ նոյն օրը, առաւօտեան ժամը 9ին,
մասնակցեան 16 երիտասարդներ. Գնահա-
տիչ մարմինը կազմուած էր Տեսարք Գէորգ-

յաս Ֆլիպաս, Արքուասան Սահմանական ու օա-
տուր Արքանց:

Դօմելապան-նկարչական սցանքը Դը-
նահամարչ Արքայի կազմուած էր օսման-
կանասամաս Իրավապատճեան, Սարուշաս Ալ-
ամալիչն եւ Սասասամաս Արքանց, Արքա ալ
արտաստանից ու սուր Արքանց աշխա-
տուր նկարչըներ:

Գծադրական-ազարշական սցանքն սաս-
նակցեցան 145ն ւշ սարսկան ւշ երկասու սը-
ցողաբեր, իսկ սլաշեւ ւշ սարսկան պոքու-
ներէն 18 երկանու պատանիներ:

Բոլոր նկարները ցուցադրուած էին Մի-
ութեանս հաւաքավայրին մէջ եւ գնահատիչ
մարմինը Մայիս 5ի երեկոյն հաւաքուե-
լով աչքէ անցուց ներկայացուած աշխատու-
թիւնները, եւ զնահատելով մեր պարմանի-
ներու եւ պարմանուհիներու գործը ըրաւ
պարզեւներու սահմանումը:

Բարեհաճ եւ յօժարակամ նուէրներով քաջա-
նասամեակի այս մըցանքներուն, իրենց
Սրցանակներ.

Երեցին մեր նոր սերունդը, հմտեւալ
ազգայինները.

Տէր եւ Տիկին ԱՐԴՅՈՒՄ ԹէիրԱԳենն 10
սակի տրամադրեցին ի յիշատակ լինեց վա-
ղաբառամ զմուկիչ՝ ճարտարագէտ եւ ընկե-
րային կիտուննանց տոքթէօր ողբացեալ
ՇԱՀԻՆ ԹէիրԱԳԵԱՆի, Շարադրութեան
մրցունքին յաջողակ երիտասարդին:

Այս գումարով զնեցինք ԵՒԵՔ բառա-
րաններ եւ զանոնք տրամադրեցինք իրենէ
Շահէն Թէրապեան մրգանակ Պր. Նուպար
Պատիկանի, Օր. Մայուս Պալայեանի եւ
Օր. Սիրսն Կորկիսեանի:

Տիար ՅՈՎԱԿԻՄ ԱԻՐԹԻՃԵԱՆ բարե-
հաճ ատենախօսութ Նիլի ԻՄԹ Հայկական ա-
կումբին, նոյնպէս տրամադրեց 10 սակի,
զծագրութեան մէջ առաջնութիւն յահողին:
Այդ մրցանակը տրամադրեցաւ Էտուար Գասաղ-
եանի, որուն թիւ 32 նկարն գեղարվեստա-
կան լնող. զասաւորումը ոհանհատուեցաւ
զմահատիչ մարմինի կողմէ:

ԳԼՂՀԻՐԻ Հ. Բ. Բ. Միութիւնը տրա-

սալլեց Տուքը՝ ԵԱՀՕՅ ։ Ի՞ն օրէ ԱՌԱՋՄԱՆ ԵԱՆ
Ի ԿԱՍՏԱԿԱՆ Վ ԵՐԱՋԲ Ի ԱՐԱՎԵԿԵԱԾԻ ԵՎ ՄԱՐԿ-
ՎԱՆ, ՈՐՈՒՆ Ք ԵՎ ՀՀ ԽՎԱՐԸ ԱՊԱՀՈՒԹՅԵՒՆԸ
ՀԱՐԵԳԱԼ ՎԻՇՐԵԼՈՒ, Այս ԱՔԸ Մ ԲԱՇԱՌ ՀՀ
ՀԱՐՄԱԿԱՆ Ա ԾՈՒՐԾՈՒՆԱՐՈՒ ԽԵՐՎԱՋԱՑՄԱԾ ԱՀ-
ՐԱՎԱԿԱՆ Վ ԵՐԱՋՄԱՆ Ա ԵՎ Ա ԵՎ :

ւազ Հ. Ի. Հ. Ս ի լութեան Հուկիցերիա-
ղան բասթըսը ԱՄԿՌի ժամացոյց մը տրամադ-
րեց առանձախօսական մըցանքին, որուն ա-
ռաջնութիւնը շահնեցաւ Օր. Երանութիւ Վահո-
րիանան: Զանագան նուէլիներ տրամադրեցին
առաջ Յանքը օրորս Միքայէլեան, Աաշա-
տուր Եշլասան, Երուանդ Ճմիքանեան և
Նասիպ Կարիպեան, որոնք տրուեցան եր-
կրուգը և սրբորդ հանդիսացողներուն, ինչ-
պէս նաեւ զգտագործուեցան որպէս քաջա-
լւրական մըցանակներ: Վերջապէս այս մըց-
անակներու բաշխումը տեղի ունեցաւ Մի-
ւութեանս Հաւաքավայրին մէջ կազմակերպը-
ւած հանդիսագործեան մը ընթացքին, Ուրբաթ
Դ Մայիս 1965ի երեկոյեան:

ՄԱՐԶԱԿԱՆ ԿԵԱՆՔ

Հ.Մ.Լ.Մ.-ՆՈՒՊԱՄԻ Վարչական նոր էազմը կը բաղկանայ հետեւեալ անձնաւու-
րութիւններէ .

Ա. Ատենապետ. — Պր. Յովհ. Քէհնաեան
Բ. Ատենապետ. — Պր. Վահէ Սբէնձեան
Ատենապետ. — Պր. Յակոբ Էքսէրձեան
Գանձապետ. — Պր. Յակոբ Էքսէրձեան
Խորհրդական. — Պրնք. Կարօ Վարժա-
պետեան, Վարդան Առաքելեան, Նույզար
Զէօվձեան, Յակոբ Միննէթեան, Վահապետ
Տէփուեան :

Աւրաբի ենք տեղեկանալով՝ որ Նոր Վարչական Հանրապետությունը լծուած է արդիւնաւէտ աշխատանքի եւ որոշած է Հ.Մ. Ք.Մ. ՆՈՒՊԱՐ մարզպարանը դարձնել ժամադրապայմբ մէկ քառականակ եղիսականութեան:

Ներկայացր արքայական լուսակը ։

Շուպրա թաղամասի Նիլլ-Ինթ ակում-
բը իր հիմնարկութեան քառասնամեակին

սովոր եղիսաւահայ մարզական աշումը բնել-
րու և իշխա կազմակերպեց ՊԱՌՔԵԹ-ՊՈԼԻ
մքրցաշարք մը, որ տեղի ունեցաւ խանգա-
մառ եւ կարգապահ մթնոլութաի մը ժէզ:

Առաջին մրցումը կատարվուեցաւ Հինգ-
շաբթօն, 1 Յուլիս 1905, Ակումբի առաջա-
վագրին մէջ, որ սկսաւ բարեկամաւաս խա-
ղաքկութեամբ մը, Գալուստեան Վարժարա-
նի եւ Նիլը Իսթի կրտսերներու միջեւ, և
վերջացաւ Նիլը Իսթի յարթանակով :

Երկրորդ մրցումը տեղի ունեցաւ Հ.Մ.
Հ.Մ.-ԱՄՆ ԱՏԲ եւ Հ.Մ. Բ.Մ.-ՆՈՒՊԱՐՔ
միջև։ Մրցակիցները ցանցաբեցին լաւ
խաղարկութեան ուր վերջացաւ Հ.Մ.Բ.Մ.-
ԱՄՆ ԱՏԲ յաղթաճառակով՝ 51-41։ Միջնա-
խաղին՝ 18-17։

Տարբաթ երեկոյ՝ Յ Յուլիս 1965 խուռն
քաղմաթիւմ մը հաւաքուած էր Մարզակաշ-
տիւմ մէջ. Հ.Մ.Լ.Մ.-Ա.ԲԱՐԱՍ խաղաց Նիկո-
լաֆի հետ. Խալլը վերջացաւ Հ.Մ.Լ.Մ.-
Ա.ԲԱՐԱՍի յաղթահակով. արդիւնք՝ 55-51
միջնախաղ՝ 17-28:

Երաւանէ երկրորդ մբցումը տեղի ունե -
ցաւ Աղեքսանդրիոյ երկու խումբերուն՝
ԿԱՐՔԻ եւ Հ.Մ. · Լ.Մ. · Ի միջնեւ եւ վերջացրու-
Հ.Մ. · Լ.Մ. · Ի յազդթանակով · արդիւնք՝ 50—
40, միջնայսոյ 24—21:

Կիբակի և Յուլիս : Դարձեալ խուռն բադ-
մութիւն : Ներկայ էր նաև Առաջնորդ Սըր-
բագան Հայրը : Մըցումներէն առաջ, նախ
կատարուեցաւ խումբերու մարդկիներուն
տողանցքը, որուն հետեւեցաւ օրուան մըր-
ցումին առաջինը՝ ԿԱՄՔի եւ ՆԻՀԻ ԻՍԹԻ
միջեւ : Այս մըցումը վերջացաւ ԿԱՄՔի յազ-
թանակով : Արդիւնք՝ 73-53 : Միջնախառ՝

Աւարտական մքումը տեղի ունեցաւ.
Գաև լրէի Հ.Մ. · Լ.Մ. - ԱՐԱՐԱՏԻ եւ Աղեք-
սանդրիկոյ Հ.Մ. · Լ.Մ. · ի միջնութեալ Յաղթանակի
գագինեին Խլեց Հ.Մ. · Լ.Մ. - ԱՐԱՐԱՏԸ 53-49
առաջնորդ : Միջնախադ՝ 24-24:

Հատեանի: Միւս խումբերուն տրուեցան յիշատակի քաժակներ, իսկ մասնակցողներուն շքանշաններ:

Այս շահեկան մրցաշարքէն քսան օր յետոյ, Աղեքամնդրիոյ Հ.Մ.Լ.Մ.ը կազմակերպեց նոյնպէս պասքէթի մրցաշարք մը, որուն մասնակցեցան Եղիպատոսի մարզական հայ միութիւնները, 23, 24 և 25 Յուլիսի ընթացքին եւ յաղթանակի բաժարկը շահեցաւ «Կամք» մարզական միութիւնը, Աղեքամնդրիա:

ՄՓԻՒԹԱՎԱՑ ԿԵԱՆՔ

Գահիրէ: — Գրագէտ Միքայէլ, Կիրձեննի մահը: —

Յուլիս 3ին, Շաբաթ օր, ծանօթ թատերագիր, երգիծագիր, թարգմանիչ եւ գրական քննադաս Միքայէլ Կիրճենքան արկածամահ եղաւ, իր աղեւոր հասակին մէջ: Հանդուցեալը հիմնադիրներէն էր Ա.Բեր օրաթերթին եւ անոր երկարամեայ խմբադրաբետը: Յուղարկաւորութիւնը կատարաւեցաւ Յուլիս 3ին եւ մարմինը ամփոփուեցաւ Հելլոպոլսոյ ազգային գերեզմանատան մասաւրականներու թագամասին մէջ: Ծնած էր 1879ին Պոլիս եւ ուսումը աւարտած ՊէրՊէրեան վարժարանի մէջ:

Իրան: — Հ.Բ.Լ. Միութեան պաշտօնական նախաջումը: —

Թէեւ Հ. Բ. Լ. Միութիւնը երկար տարիներէ ի վեր իրԱնի մէջ կը դործէ եւ արտօնուած է իր սեփական վարժարանը ունենալու ԹեզրԱնի մէջ, բայց անոր պաշտօնական ճանաչումի հարցը ցարդ անլոյժ մընացած էր: Անհունօրէն ուրախ ենք որ շընորհիւ տեղական մասնաճիւղի ատենապետ եւ Միութիւնն պատույ անդամ Տիար Վահան Արքահամեանի եւ իր պաշտօնակիցներու անվհատ ջանքերուն, իրանական կառավարութիւններով, նուագով եւ տրամախօսութիւններով:

Լոնսոն: — Դուիրատութիւն մը: —

Լոնսոնի: Հայքենասէր աւզույիններէն հանգուցեալ Տիկին Խօզ Խրիքի, իր ամբողջ հարստութիւնը՝ 70.000 անդիական ոսկի, կուսակած է Սուրբ Էջմիածնայ Մար Տաճարի բարեղարդութեան:

Ֆրեզօն: — Հայագիտական դասախոսութիւն: —

Ֆրեզօնի Մթէթթ ՔՈՂԻՃի մէջ որոշուած է հատատաել Հայոց Պատմութեան դասութացք, երեք աստիճանով, նախաձեռնութեամբ Տոքթ: Լուիզ Նալպանտեանի որ պիտի լուայ պատմութեան դասսեխոսը: Արդէն մէշալ վարժարանին մէջ կը դասաւանդէ բնդհանուր ազգաց պատմութիւն եւ հեղինակն է հայ ազգատաղբական պայքարին նըւիրուած անդերէն հատորի մը:

Մարսէլ: — Միութեան նախագահը ի պատուի: —

Մարսէլի Հ.Բ.Լ. Միութեան սոսենապետը՝ ՊԲ. ՎԱՀԱԳՆ ՄՄ. Մթէթթեան, Քրանտական կուսակարութեան կողմէ մեծարուած ՊՍՏԻՈԹ Ա.Գիլնի Ա.ԱՊԵՏի աստիճանով: Ջրանասական մամաւոր հրատարակած է Տիար Սահամթնանի նկարն ու կենսագրութիւնը, յիշելով անոր դինուորական ծառայութիւնը եւ սարցած շքանշանները՝ ուազմաղաչոր վրայ:

Լիբանան: — Հայ դպրոցականները եւ ԵՂԵՌՆԲ: —

Լիբանանի ՈՒԹԸ վարժարաններու Դարուհի Յակոբեան, Կեղրոնական, կենաց, Աւետարանական, Հոփիսիմեանց, Յումակիմեան-Մանուկեան, Նշան Փարանձեան, Նոր Մարաշ՝ միասնաբար Հինուարթի՝ Մայիս 20ին, Պէյրութի Գաւուստ Կիւրանկեան սրբածին մէջ տօնեցին Նահատակներու յիշատակը, բանախօսութիւններով, մեներզներով, նուագով եւ տրամախօսութիւններով:

Լիբանան: — Պէյրութի: — Յուցահանիլէս: —

Հ.Բ.Լ. Միութեան Լիբանան մարժարաններու Գեղարուեստավահան ոռուահանգէսին բացումը կատարուեաւ Ա.ՊՐԻԼ 24ին Կրթական Նորիսարբին հոգանաւորութեամբ:

ու սախազուհութեամբ ծովքի օրդինատ կար-
ժամկանապը : Յուշագլութեամ լրտամու ՏՐԻ
աշխարհաւորու դուռ, պատրաստաւու ըւ-
ղամւութեամ, չըստութեամ, ուղայթեամ, ա-
ռակութեամ, զամա, դամա, ու պատահ վասա-
զա արաւնեամ եւ առարկանեամ :

Ելուսաղն .— Զօր. Անդրամիկի յրշա-
սակը կը պասացնան .—

Սալիմաշայութեամը իր սրտազին մաս-
նաւցութիւնը բնրաւ այսութեամ պանձալի
զաւակ՝ Զօրավար Անդրամիկի ժամկան 100
ամեակի կապակցութեամբ տողոյն հայ Ե-
րիտասարդաց Սիւթեան կազմակերպած
չքնդ հանդիսութեան :

Բանախօսեց Երիտասարդ մտաւորական
ԱՄԱ ԳԱԼԱՑՃԵԱՆ, որ հաճելի եւ խնամ-
ուած հայքը էնապէ մը տուաւ աղջային և եծ
հերուին կենսագլութիւնը եւ ներկայացուց
Անդր գործունէնկոթիւնը մէր արտասպական
պայքարի զանազան հանգրուաններու ըն-
թացքին :

Գործադրուեցաւ կոկիլ եւ խնամուած
զեղսրուեստական յայտազիր մը, որ կը
բաղկանաբ մեներգներէ, արտասանութիւն-
ներէ, նուադէ եւ ընթերցումներէ :

Միութեան նախագահ ՊԲ. ՎԱՐԴԱՆ,
Տէր ՎԱՐԴԱՆԵԱՆ շինիչ փակման խօսքով
հանդէսը վերջ գուաւ, եւ ներկաները Հայու-
թեան անվեհեր զաւակին՝ Զօրավար ԱՆ-
ԴՐԱՆԻԿի անթառամ յիշատակը յարգած ը-
լալու գոհունակութեամբ ցրուեցան :

Երուսաղէմ .— Դասախօսութիւն .—

Երուսաղէմի ժառանգաւորաց վարժա-
րանի և Հնծայալանի լարանին մէջ տեղի
ունեցաւ երաժշտական երեկոյ մը, նուիր-
ուած հայ ականաւոր երաժիշտ-երգահան
ՄԱԿԱՐ ԵԿՄԱԼԵԱՆի:

Դաստիարակ Յ. Պուճիկանեանի բաց-
ման խօսքէն վերջ գործադրուեցաւ գեղար-
ուեստական կոկիլ յայտագիր մը: Բանախօ-
սեց ՅՈՎՀԱՆՆԵԿԱ սարկաւագ ԱՅՎՈԶԵԱՆ,
որ նախ տուաւ ԵԿՄԱԼԵԱՆի կենսագլութիւ-
նը: յետոյ հանգամանօրէն անդրադարձաւ
հայ երաժտութեան վիճակին՝ 18րդ դարու

կիսուն եւ ցոյց տուաւ Եկմալեանի տարած
աշխատանքին շաբն ու կշիռը՝ սեր առաջիկ
երաժշտութեան զարգացման առնչութեամբ:

Երգչախումբը կատարեց Եկմալեանի
ԱԶՆԻՒ ԷՆԿԵՐ եւ ԳՐՎԵԱ ԵՐԱԽԱՍԱԳԻՄ եր-
գլութեամ Արշակ արեւայ Խաչատրեանի
փական խօսքով վերջ դաւաւ այս հաւաքոյ-
թը, որ ՀԵԵՑԱԿ ՋԱԻԱՄԹԱԻՆ գիշերայիս
այօնքով ցրուեցաւ:

Պէյրուք .— Վահան Թէ՛մեան վարժ .

Լիրանանահայութիւնը օժառուեցաւ կըր-
թական զեղեցիկ հանարկով մը որ մէր մե-
ծատաղանդ լանսաստեղծ ՎԱՀԱՆ Թէ՛մեան-
նի քաղցր յիշատակին ձօնուած է: Վարժա-
րանի բացումը կատարուեցաւ ի ներկայու-
թեան Լիրանանի փոխ-վարչապետին, Պա-
տալիքէքի երեսփոխանին, Փրանսահայ եւ ա-
մերիկահայ հիւրերու ինչպէս եւ ամերիկա-
հայ ՊԲ. ԱՎԱԽԱ ԵՐԱՄԵԱՆի, որ Ամերի-
կայի մէջ կատարուած հանգանակութեան
մղիչ ուժը հանդիսացած էր: Բանաստեղծ-
ներու իշխանին պրոնդեայ գիմաքանդակը
ծաղկեկողովներով ըլչապատուած, գետե-
ւած էր ճերմակ պատուանդանի մը վրայ:
Եղան ճառախօսութիւններ եւ պատշաճ մե-
ծարանք:

ՍՈՒՏԱՆԱՀԱՅ ԿԵԱՆՔ .—

Խարթումի Ալղային Վարժադարձ 1964-
1965 կրթական տարեշրջանի բալորեց ար-
դիւնաւէտ կերպով: Վերամուտի արձանա-
դրութիւնները սկան 15 Յուլիս 1964ին, իսկ
վարժարանը իր գուուները բացաւ 8 Օգոս-
տոս 1964ին: Արձանագրուած աշակերտնե-
րուն թիւն էր 67, որոնց չորսը ընդմիշտ
հեռացան քաղաքէն, որով վարժադան յա-
ճախողները թիւով 63 կը բաղկանար 48 ման
չէրէ եւ 15 աղջիկներէ: Աշակերտութեան
թիւին 31ր մանկապարտէզ իսկ մնացեալ 32ն
ալ նախակըթարան յաձախեցին:

Ուսուցչական կազմը ՈՒԹԻՇ հոգիէ կը
բաղկանար, գլխաւորութեամբ Տնօրէն ՊԲ.
Օննիկ Գալուստեանի, որ կը կատարանդէք
Հայերէն, Երգ, Թուարաննեթիւն եւ մար-
զանք: Խարթումի հոգիւոր հոգիւ Սուրէն

Վրդ. Զինչինեան, ստանձնած էր կրօնի, հայերէնի, աշխարհագրութեան, եւ հայոց պատմութեան դասերը: Տիկին կմիա Գալուստեան, աւանդելով հանդերձ անդերէն, կը վարէց նաեւ վարժարանի քարտուղարութեան պաշտօնը: Տիկիններ Մարտ Բարձիկեան, Հոռոութ Աֆարեան, Օրիորդներ Յամիկ Կիւմիւշեան, Նակաթ Եռուէփ եւ Պր. Պոքթոր մաս կազմեցին ռասուցչական կազ-

մին: Վարժարանի հոգաբարձութեան ջանքերուն չորհիւ Քամպօնի Քոլէնի հայ աշակերտութեան հայերէն լեզուի ուսուցումը պարտադիր կերպով վերահաստառուցաւ:

Իսկ Կիրակիօրեայ Դպրոցն ալ յարատեւորէն կը գործէ եւ օտար վարժարան յանախող մեր գաւակները իրենց կրօնական ու սումը կը ստանան աղբային վարժարանի օրհնեալ յարկին տակ:

ԱՆՄԱՀՈՒԹԻՒՆ

Երբ հքէից արքայ Սողամոնը՝ Դաւթի որդին, Խեքուեց դէպի ծերութիւնը, ինչպէս ամէն մահկանացւէի, նրա մէջ եւս մահուան երկիւղը սոզաց, սուկալի քան այն երկիւղը որ պատում է նոյնիսկ քաջ մարդուն, նախքան մարտ մտնելլ:

Եւ ահա Աստուածն անասց նրան, եւ երկնային հրեշտակն անտես զիթայով սուկայի բաժակը լցրած անմահական չուց ից ցըրեց երկիր եւ զրաւ եօթնհարիստ սիւներու վրայ չքեզօրէն կեցուծ թաղմորի պարատի այն սեղանին, որի առաջ նստած էր արքան, եւ վերտուու ասաց.

— Ահաւասիկ, խմի՞ր եւ կ'անմահանաս:

Արքան մի պահ դուարթացաւ, բայց մի քիչ անց՝ մթնեց Կեդարի սեւ վրաններուն ման, եւ որովհետեւ ի բնէ խելոք էր, զերադաս համարեց խորհուրդ առնել երկրային մարդուց, ուստի եւ անշապազ պալատ հրաւիրեց երկրի խմաստուններին, զուտիներին եւ քահանայապետներին եւ ամէնքը շողոքորթ՝ միսրերան գոչեցին.

— Տէրն ինքն է կամեցել, ո՛, Եմասոնց խուստուն, խմի՞ր եւ կ'անմահանաս:

Սողոմոն արքան վերցրեց բաժակը եւ այն է ուդրում էր խմել, երբ բազմութեան վերջից ամենածեր մի մարդ, որ քութ ունէր հագին եւ կոչւում էր Ամուսին, խուլ, կե-

կերկերուն, անդշիրիմեան ձայնով ասաց.

— Կա՛ց, Դաւթի որդին, կա՛ց, մի շատ պիր: Իմաստունը հաղար չափում եւ կը բարում է մէկը: Մի՞ պատժել ինքեւ քեզ, քանզի անմահութիւնը ոչ այլ ինչ է, եթէ ոչ մահ սեփական անձի մէջ, — յարակցուած յաւիտենական վշտի ու տանջանքի, ցաւի ու արցունքի հետ: Անմահութեան ամենակարձ ճանապարհը մահն է, որ թէեւ խափանում է անձը, բայց անունն ու գործը՝ երթք:

Ծերունու խօսքերն հնչեցին սուր եւ

հասու, ինչպէս Դամասկոսեան սրբ հարուածը քաջի ձեռքում: Այնժամ արքան, շուր տալով անմահական ջուրը, դէն նետեց ուկեայ բաժակը, եւ բազմութեան երկչարք պատի միջով զնաց դէպի ծերունին, համերթեց նրա սպիտակափառ դանդուրները եւ ձեռքը բռնած տարաւ գէպի գահը, զոչելով.

— Խոնարհենք մեր զլուխը ճշմարտութեան առաջ:

Եւ իսրայէլի բոլոր կողմերից եկած իշմաստունները, զուշակները եւ քահանայապետները մինչեւ հայելանման բախճապակեայ յատակը խռնարհեցին զլուխներն իրենց ԱՄՈՎՍ մարգարէի առաջ:

ՀԱՅ ԵՄ ԵՄ

ՅՈՎՃ. ՇԻՐԱՋ

Կը պարծենամ հայրենիքիս անցեալովը,
Նրանք լիքն են, ինչպէս երկինք Սրարատեան,
Դարեր վառուող յադրանակի լոյս աստղելով,
Անոն ննիքով հերոսական :



Կը պարծենամ յազր աղւովն իմ հախահօր,
Մուրը անունով հայոց Հայկի տիտանական,
Որ պակուած է հանց Մասիսն այս պետոր,
Փառքի բազով յաւերժական :



Կը պարծենամ հայոց հոգու լոյս զանձերով
Մատեաններով մազադարեայ աղօթքների.
Յաւիտեան նոր երգի գողքան միմ քնարով,
Անմահ ու սուրբ գուսանների :



Կը պարծենամ Դաւթի քրով կայծակեղեն,
Որ շառաչեց դաւերի դեմ տէրութական,
Որ մէջք սուեց. դարձաւ երկրիս վէմ ապառէ
Եւ պիտ շողայ սուրն յաւիտեան :



Եւ ես ցւահ կը պարծենամ երկրէ երկիր,
Իմ ժողովարդ քո անունով եւ վեհ ու հեզ.
Թող քանդակին այս ինձ իբրիւ տապանագիր
Կը ՊԱՐԾԵՆԱՄ ՈՐ ՀԱՅ ԵՄ ԵՄ :

ՌՈՒՍ ԵՐԱԺԻՇՏՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵջ

Մայիս 26ին Մոսկվայէն ՀԱՅԱՍՏԱՆ ժամանեցին ռուսական երաժշտական արտաստի մօտ 500 ներկայացուցիչներ, որոնք ՏԱՄԼ օր Հայաստանի մէջ ներկայացուցին ռուսական երգարանեալը: Երեւանի օդակայանը զարդարուած էր տօնականորոն: Հիւրերը զիմառքելու եկամծ էին բազմաթիւ երեւանցիներ: Ծուռ արուեստակ մները, որոնց շարքին կային անուանի երգահաններ, մենակատարներ, նուռդախումբեր և այլն Հայաստանի մէջ տուին 120 համերգ, որոնց ներկայ գտնուեցան 100.000 հայ քաղաքացիներ: Ցունիս ճին տեղի ունեցաւ Տամօրեակի եղբայրակիչ հանդիսութիւնը Աւ. ՊՅ-պենդիարեանի անուան օվերայի եւ բալէտի ակադեմիական թատրոնին մէջ:

Հայաստանի Գերազոյն Խորհուրդի հրամանագրով ռուսական արուեստի 42 ներկայացուցիչներ պարզեւատրական:

Նոյն օրը — Յունիս 5 — Տամօրեակի մասնակցող ռուս հիւրերէն խումբ մը այցելեց ԿՈՄԻՏԱՍՍԻ Շիրմին եւ պատկ դրաւ Անոր ինկիլի հողակոյտին վրայ: Այս արդելութեան մասնակցեցան Ռուսական Մշակութիւնախարար Ա. Պապովը, Հայկական Մշակութիւնախարար Ռ. Խաչատրեանը, հայուկառու երգահան Դիմիտրի Շոստակովիչը, ռուս երգահաններու Միութեան առաջին քարտուղար Տ. Խրենիկովը, Ժողովրդական արտօնատ Դ. Կապալեսկին, Հայաստանի երգահաններու նախագահ է. Միրզյանը եւ ուրիշներ:

Ռուսական երաժշտութեան ներկայացուցիչներ բարձ. Տ. Խրենիկովը, մէր գլուխը կր խոնարհեցնենք ՄԵԾՆ ԿՈՄԻՏԱՍՍԻ հիրմին առջեւ: Հայ աղքային երաժշտութեան հայութառութիւնն է ԿՈՄԻՏԱՍՍԻ, համայնքարչային երգարանեալի ան հսկաներէն մէկը, որուն փառքը անթառամ կր մնայ առ յուրէտ: Հայաստանի պետական երգչախումբի կատարմամ այսօր մէնք անդամ մըն արխեցինք անոր երգերը եւ խորապէս յուրականը: Այս երգերը երաժշտութեան սուրբ

գիրքն են, եւ ոչ միայն հայերու այլ եւ աշխարհի ցանկացած ազգութեան երաժշտութեան համար:

Լենինականի ԿԱՐՍ-ՄՈՒԶԱԿԱՅի անուան երաժշտական ռևսումնարանը բոլորեց իր գոյութեան 30րդ տարին: Այս ժամանակաշրջանին մէջ ռևսումնարանը տուած է 700 մասնագիտներ: Այժմ ռևսումնարանը ունի 160 ռևսանողներ, որոնք կը հետեւին գաշնամուրի, բարային, փողային գործիքներու, ձայնական, իմբայլարական եւ տեսական ճիւղերու: Ռևսումնարանի երեսնամեակը նշանակած է կամերդային գործիքներու, մէջ մէջ արուած հանդիսութեամբ մը, որ վերջացաւ աշակերտութեան կողմէ արուած ճոխ համերգով:

ԵՆԿԻՊԱՐԵՍՆ ՅԱՂԹԱՆԱԼԻ — Արեւելեան Պերլինի մէջ 24 ներկիրներու մասնակցութեամբ տեղի ունեցաւ Երաժշտայի կույամարտի ախոյեանական մրցումները, որոնք վերջ գտնու ռուսերու յակինակով: Ուե՞ր ծանրութեան վրայ տեղի ունեցագ խոզերուն ութիւ առաջնութիւնները ռուսերը առին: Այս առթիւ Վ. ԵՆԿԻՊԱՐԵՍՆ շահած է Յուլիէ մետայլ:

ՆՈՐ ԱՅՈՅՑԵՍՆ — Երեւանցի պատանի փինկիդոնկիատ ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆԵՍՆԸ Սոչի մէջ տեղի ունեցած համամիութեանական պատանի փինկ-փինկիստներու 1965 թուականի սիոնի սիոնիանական մրցումներուն մէջ յաղթական հանդիսացած է եւ նուածած 1965 արրույ ախոյեանի տիտղոսը:

ՄՐՏԻ ՀԻՒՆԴՐԻԹԵՍՆ Դիլ՝ Ստենքարտիա անունով ծանօթ սրտի հիւմանդութեան դէմ չի մը պատրաստուած է Հայաստանի Առողջապահական նախարարութեան դեղերու ախտանոցին մէջ: Արդէն սկսած է արտածումը արդ շինուկին Միութեան գանձագան դեղութաններու վարչութեանց:

ՆՈՐ ՀԻՒՆԴՐԻԹԵՍՆԸ Երեւանի Յակոբ Պարոնեան եւ Թումանեան փողոցներու վրայ, այս տարի պիտի սկսի երկու նոր հիւ-

քանոցներու շինութիւնը, որոնց կրտազու-
չելուրը պիտի ունենաց 500 սենեակ; Հարժու-
սենեակներով հիւրանոցներ պիտի շինուի-
ծաղկաձորի, Դիլիջանի, Ջերմուկի մէջ,
իւկ 200 սենեակնոց որսորդական առւն մը
Անեանի ափին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ հրատարակչականը լոյս
ընծայած է Պատահայ ականաւոր բանա-
տեղծ Մատոթիւս Զարիֆեանի եղեկքու ժո-
ղովածուն:

ՔԵՐԹԻՆԱՀԱՀԱՅՐ Մովսէս և սրբնացիի
և միջնադարեան նշանաւոր գիտնական Ա-
ՆԱԽԻՍ. ՇԼԻԱԿԱՑԻԻ արձանները գարզարե-
ցին ՄԱՏԵՆԱԴԻՄԱՑԱՆԻ ճարտարապետական
հայութեան կառուցուածքը: Դեղաքանողակ
պարպասի աջ կողմին ՄԱՎԱԿԱՆ ԽՈՐԵՆԱՑԻՒն
է կանոնած ամբողջ հասակով, իր հոչակա-
ռոր ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ կո բժշին սեղ-
մած, իսկ ճախակողմը՝ անուանի գիտնա-
կան Շիրակացին:

Մավլ Խորացուցած էր աստուածաբանութիւ-
նը և իրաւագիտութիւնը: Իր Երիտասար-
դական կեանքն գուգար մեծ ազգեցու-
թիւն գործած է, իր կեանքին վրայ. այդ այն
հանդիպումն է որ ունեցած էր Ֆօլքո Ֆօր-
էնարիի գեղանի աղջկան՝ Պէաթրիսի հետ,
հանդիպում որ իտէալ եւ ամենաբուռն սի-
րոյ մը պատճառ եղաւ եւ Տանթէի բոլոր
զործերուն ներշնչարանն ու մենասրը հան-
դիմացաւ:

Տանդէ շատ կանուխէն սկսաւ գրել,
ինչպէս սիրացին տապել, սուաթներ, գան-
ցաններ. Կը կարծուի նոյնիսկ որ 1299էն ա-
ռաջ, իր անմաս գործին՝ Աստուածային կա-
տակերգութեան առաջին և զանակները ար-
դէն յօրինած էր:

Զարիահուութեան տարիքին իր ծննդա-
վայրը՝ Ֆլորանս ենթարկուած էր բուռն ա-
լէկուծութեանց: Բացի երկու մեծ կուսակ-
ցութիւններէ (Կելֆերէ եւ Կիպլիններէ) (1*
որտնք ամբողջ Բատավիան տակն ու մրայ կը-
նէին, Երկիրը կը տառապէր նաև Կելֆե-
րու պատակուումէն որ երկու թեւին, Սեւե-
րու եւ ձերմակներու բաժնուած, զիրար կը
հարուածէին: Տանդէ, Կելֆ կուսակցութեան
կը պատկանէր եւ գէպի Սեւերը կը Հակէր,
այսուհանդերձ ան աշխատեցաւ երկու մըր-
ցակից հոսանքներուն միջեւ հասկացողու-
թեան լեզու դանել եւ հաշտութիւն գոյա-
ցընել:

1300ին երկրի աւագանիին մաս կազմեց
եւ երկիրը խաղաղեցնելու համար անաշաւ-
ութեամբ գործեց: Բայց երբ Պօնիփառ
Պապի եւ Ֆրանաւելի թագուոր Շարլ որ Վա-
լուայի միացեալ ուժերով Ֆլորանսը գրաւ-
ուեցաւ, Սեւերը յաջողեցան երկրին զեկա-
վարութիւնը ձեռք ձգել եւ իրենց առաջին
գործը եղաւ իրենց հակառակորդներէն ձեր-
բարգատակի:

1301ին, առաջին Հրովարտակով մը,

(1* Կելֆերը պապին եւ անկախութեան
կուսակիցներն էին. իսկ Կիպլինները՝ գեր-
ման վեհապետներու կուսակիցները:

ՏԱՆԴԵԱՆ 700-ԱՄԵԱԿԸ

Ինչպէս Հայաստանի, նոյնպէս եւ աշ-
խարհի մշակութային բոլոր կեդրոններու
մէջ նշուեցաւ խալացի մեծաստաղման բա-
նաստեղծ Տանթէի (Տիւրանթէ Ալիկիէրի)
ծննդեան 700ամեակը: Տանդէ ծնած է Ֆլո-
րանսի մէջ 1255/ն իսկ մահկանացուն կըն-
դած Ռատիեննու քաղաքը 1321ին:

Տանդէ աղջուական ընտանիքի դաւակ
էր. շատ փոքր տարբիքէն Հայրը կորսնցուց.
մայրը զինքը յանձնեց ժամանակի ամենա-
հոչակառոր դէմքերէն Պրունէթո Լաթինիի,
որ յարոնի էր որսիս գիտնական եւ պետա-
կան մարդ:

Կը կարծուի թէ Տանթէ աւարտեց նաև
Փօլոնիայի համալսարանը, վասնզի մարդ-
կային գիտութեան ո՛չ մէկ ծիւղ իրեն ան-
ծանօթ կը մնար:

Կը կարծուի նաև որ Հիմնական կեր-